

# Պ Ա Ր Ա Վ Ա Ր Ա Ր

Վ Ի Բ Գ Ի Լ, Ի Ո Ս Ի Շ Ե Խ է Ա Կ Ա Խ Հ Յ

## Ն Ա Խ Ա Մ Ա Ր

Փողը բրւրին նշան կու այս խազերան։  
Առաջին մարտը կը սկսին միալափ  
Չորս ժամբաթի նաև՝ տորմիղին ընտիրներն։  
Խրացնեա Պրիստիոր Մնեթ կը վարէ  
Ունենալով չետը ուութուն նաւազներ։  
Մնեթ՝ որ Փոխով իսաւացիք պահ ըլլար  
Եւ իր անսամբ կոչուէր իր ցեղը Միմնան։  
Գիտու Քիմնան հարցասարերէ, յաղթանդամ,  
Նարման բարաց մը՝ զոր կը մցնէ աշխասոյց  
Դարշանացից՝ երթիկացին ասխատէրէ  
Մշերթելով երթիկացնեան թիերնին։  
Արգեստ՝ որմէ սերած է տումը Արգետանց՝  
Մնենամորմն՝ հարցասակող կենսաւորոն։  
Եւ ը Ակելլան հապօւաների կը վարէ,  
Հոգմայէրի կուվինոս, որո պարու կուվանման։  
Հնան ծովուն մէջ մայր կը կայ՝ դրիքակոն  
Ափին հանդէս, զոր կուսկներն ամէնի՛  
Եւր քընուուան հոգերն աստղերը քօջն։  
Մաէն կը ծեճն ու կը ծածին ծովասոյց,  
Խոկ եր խազադ է օգն՝ հանդարա կը լուէ  
Եր՝ արեցիր հոգամաղից հանելի՛  
Շիտակ զաքաթը ծովն զուրս քընելով։  
Նաւազներուն նըշանը հնի հաւատեց  
Հայրի նիչառ՝ որդոցի ստարմթոն  
Ոստ մը կանաչ, քաշուինեն հնի հանձնելով  
Պիտ՝ անոր շորջը զանային, և ապա  
Իրենց ընթացքն ուրուին զու ի հա։  
Անան անցէրը կ'ընտրուի միւնակու։  
Մըն մի վարէն նաւուն ինկըրին վրայ կեցած  
կը փայլակէ հնուու զոզող ճամանչներն  
Եր սուկհուու ու ծիրանի զգեստներուն։  
Խոկ միւս առոյց պատանիները ըսլոր  
Ռանին զլուխնին կադամաէս պրակներ  
Եւ մերկ ուսեր՝ որ իւղամարմ կը ցոլան։  
Տախաերուն վրայ տեղաւորուած էն ամէնին,  
Եւ մետքերնի թեւմակներուն կարկառած  
Ուշի ուղով նըշան տալուն կը սպասէն։  
Աշին սըրտերը կը տորինն կ'ընգոսուան,  
Եւ փառի անէն անոնց անոնց կը մըրկէ։  
Հազիւ թէ փո՞ղն հընչուն՝ նըշան որոտաց,  
Ամէնին իրենց անէն թեռան վլացաթիւ։  
Երերն անոնց աղաղակով կը թիւնայ,  
Բուլոր գրեփուկը է կըստրէր զաշուց քրփուն  
Ու կը ճնշուու հարթ հաւասար քառաներձ  
Ակոսներու երեարձէն ցուկներէն,  
Եւ թիերէն ծեծուած վէտ վէտ կը նօնայ։  
Կառերն երկէի մըրցանըներան մէջ երբէ՛

Թողարանէն զէպ ի կրրէն երբ նետուին՝  
Զնի ամբան սոււր ասպատակեր հապշչառապ,  
Եւ վարիչներն երասանները ճօճէնմ  
Զնի ցրնցը մյնպէս և՛ ծրառաւ մըրտակեր  
Երբոր միերը քառատրոփ կը զոռթէն։  
Կը մըսնէց ըուլը սնասար մարդոց  
Որոտնդուսուս ու բարկանայթ ծափերէն,  
Զայները մերթ ի նպաստ տար՝ մերթ անոր  
Կը թաւալին կոր ափերուն մէջ փակուած,  
Եւ ըըլուրներն աղազակին թընդիւնէն  
Զարնուելով կը զըսնէն կը զգրգան,  
Գիտու առաջ անցնելով միւս նաւերէն,  
Գոտ ծափերուն, ժրորի մէջէ կը սահի  
Ալեքսներուն ծայրէն, հուն է կլովանթ,  
Ունի իմէր կարնեկաղույն, բայց նուսան  
Ցաղաց ծանրութիւնը զինն ետեւ կը քրզէ,  
Ասոնցմէ վերը հարթ հաւասար իւթարոցով  
Կու զան Պրիստիոր և կծնաւուս, կը շըրդին  
Զիրոր անցնի, առաջին սուզը բրնձէ,  
Եւ մերթ Պրիստիոր կ'անցնի, մերթ կենաւարուն  
Անզամայզիթ, և մերթ երկուցը մէկանց  
Հակաս ճակաբ կըսպած առաջ կը փութան,  
Ողնափայտնուն երկորածիգ հեծանով  
Ակոնկով աղազան չուրը ծովուն։  
Եւ մատկած էին արդին իսկ ժայռին  
Եւ նըրանին կը հանէին՝ երբ Գիտու  
Ար առաջ էր և յաղթական կը վարդէր  
Ցործանիներուն մէջէ՛ դարձուն կը պառայ  
Մնենաւէն, «Ուր կ'երթաս զուն զէպ ի ալ,  
Ասոնց զարձուց, և տար ժայռին եներգն։  
Թիակը թող խութիւն մախ կողմէ քերէ  
Որ ուրիշները մէջէրնիս լըմբանն»։  
Բայց վախնալով ան ծատկրաւ խութերէ՛  
Դիւ ի բաց ծովք կը շըրէջ նաւացուուին.  
Անոր երկուր անզամ Գիտու կը զուայ.  
«Մնենաւէն, ուր կ'երթաս, ժայռին մատկածի»,  
Եւ ահա ինչ տեսնէ, հանուն է կուվանթ,  
Որ կարծ ճամբան ըընենուու հուն է արդէն.  
Ան զէպ ի մախ սոզուկնուով կը սուէր  
Կը սըպուղի ներս Գիտու բաշտիրն  
Եւ բազմաց ժայռին մէջէ, կը հանին  
Նըրապատիին՝ Գիտու հունու թողլուի,  
Ցեսոյ կ'ելլէ զէպ ի բաց ծովք անվրասն։  
Ցաւ մ'այն ատեն զանակիսիթ ու զըմիկ  
Բոցապանց ըաշ Գիտուն սկսրներն,  
Եւ արցունիներն այտերի ի վար թափեցան.  
Եւ մոնաւալով պատուու իր իսկ անձին  
Ու գրեթանիւնն ընկերներուն, ապիկար  
Հներ Մնենաւէն նաւուն բարձը խնելքն  
Կը հորտ, փար կը սուպաւէ ծովագէժ։  
Եւ յանոյ ինս թէ՛ նաւապաս, թէ՛ ուզգիչ  
Ընկերներուն յազուր, խախոյս կը կարգայ  
Եւ կը շըրէտ զէպ ի խարակը քեզին։  
Բայց Մնենաւէն արգէն իսկ ծեր՝ ծանրացան  
Եւս իր լըողու և չըրաթաթախ զգսաներով,  
Հազիւ կըրցաւ խորդէն ժանձագ հանէլ զինքն,

Եւ ելեկով բարաժային վրան վեր՝  
Խորակին չըր զագաթին վրայ նըստեցաւ:  
Անոր վրայ ձիմաղեան Տեւկրացի  
Թէ եր ան եռվ զըլորեցաւ ու լովաց:  
Թէ եր ապի շարն ի կործեօն կը զայսէր:  
Մընեմբէսի և Ալերեսոն՝ յետամաց  
Զոյցին սըրտին մէջ զըլորթ յոյս մը կը ճնի  
Ալլ մըսացած Գիմաս զէլք անցնելու:  
Ալոշին տեղն ինըը Անրգես կը ըընոէ:  
Եւ խարակին կը մատենաց. բայց ասկայն  
Ալոշին է մասամբ միայն և ոչ թէ  
Համափայտին համարոր երկայնքով:  
Զի նախանձորդ Պրիստիս ի՞ր քըուուկով  
Անոր միւս մասը կը սեղմէր կը ճնչէր:  
Բայց նաւուն մէջ Մընեմի գեր վար ատելով  
Կը յորդոր իր ընկերներ՝ երկու զիւ.  
«Համապատակն անապատ, ո՞վ Հնկարուին համարզներ,  
Կըրթնեցէր, ուժ տըւէր մեր թիրուն,  
Դոր զոր ինձ զինուորակից ընտրեցի  
Տրովդայի որհասական որեռուն,  
Յոյց ալքէր արդ քաջախիրան այս ողին  
Զոր ցուցոցիք Գետառաւկան խորուներուն,  
Յոնիական ծովուն և ուր՝ յորդանուա  
Մալէական ալքներուն մէջ երթիւն.  
Եւ առաջին պատիքն չէմ ֆափարի,  
Եւ յաղթելու համար ալ չեն իմ ճրգերու.  
Թէպէտե ո՛չ... բայց, օ՞ն, յալթին թող անոնց  
Արոնց տըւիք զայն զո՞ւ ինքը՝ ո՞վ Պատիդուն.  
Գէք ամքնանց Հաւոկ վարչիններն ըլլէտէն.  
(Ի՞ն ընկերներ, մեռ ըրէք զէ՛թ սախիւ,  
Եւ քրեցէց մէնէ այս ցած բարուականցնա:  
Սնորդ բոլոր թիրուն վայ կը ձրաբն  
Բուռոն ճիզգի պըզնեմակուն նաւառաջին  
Իրենց հուժուու Հաւուածներէն կը զովայ,  
Եւ առաջին ծովը ուուրալով կը փախչի.  
Անոնց ըստէպ ըստէպ թանէլ սըրթալէն  
Չոր քերաննին ու մարմիննին կ' երերայ.  
Քըրտիսն ամէն կոդմէ կ' ինչէ փակորչէն:  
Բախոն ինց շնորհց անոնց պատիքն ըդալիք.  
Զի երր Անրգես ներս սըրդրտած՝ կը մըզէր  
Լուսնզանուորր ներս անցէց մ' իր նախն ցատէն,  
Ճար ցըտած խարակներու բազինցաւ:  
Քըրդրէցան խութերն ու մայուս սըրայը  
Զարու ու քըզուք մանրեց թիրը բուռը,  
Եւ կախուցան մընաց ցըտուկը շաբախին:  
Դաւասամիննին ամէնքը մէկ ոտք կ' ելլէն  
Ալաղնազոյ ազազակով, ու կեցած:  
Երկամեայ՝ սուր կանոնիներով, մողերով  
Կը հաւաքն վուշրած թիրը ճրգուն:  
Խոկ Մընեմի ուրախ յաջողութեամբն ու իրգախն,  
Խոանդնապան՝ բաց, անվասան ծովն ելած  
Հովերուն այն տալով սըրայը կը վարդէ.  
Թիմակներուն երազանքներուն իրուուով,  
Զիրդ աղանձն՝ որ խուապան յանկաթոյն՝  
Ալուն ուր ան խորչէն մայայն մէջ ունի  
Անուշակ բոյն ու մագուիներ՝ կ' ելլէ զուրս:

Եւ ահարեկ՝ կը Մընդացնէ թեւերուն  
Բուտէս ունդին բարախումանվ իր աղնախի  
Ու կը փախի զէպ ի զաշերն, և փութով  
Հանդարա ոյին մէջ սահնելով՝ կը ճնեղէ  
Նուրը, լոյժ ուզին՝ սրամիչ, անշարժ թեւերով.  
Ալուսէն Մնեսմէն, այսպէս և հ'նոք Պրիստին  
Կը ճնեղըրտ յատին չուրերն հապըշտապ:  
Ալուսէն զանի կը թըսցըն թափն ինքնին:  
Դրէքր անցեր է արդէն ինչ էլք Անրգեսոն՝  
Ու կը կոտի բարձր խութին և ծանծաղ  
Հուներուն գէմ զոր խոնդզելով օգուստին,  
Եւ կը ճրզնի ժաղել ջախչախ թիրով:  
Մնեսմէն կը հասնի Գիմասին ալ հաեւչն  
Եւ լենաներու Փիմնուին, զուրէկ մեացած ան  
Իր գարիչն տեղիր կու ոտյ Պրիստիին:  
Միւայն կը պահանմը կը մընար, որ զըւէէ  
Դրայն է հասեր սապարէդին ամէն ոյժ,  
Ճիւ կը սափէ, զանիկան նեղ կը խոթէ,  
Իր գորանյա ոյն միջոցին ազաղան,  
Ալմէնն ամէն ջանթով իրախոյն կը կարդան  
Հնտամաւուն, և կ'որոտան ոչ, եթիր  
Գոյշիններով: Կը զայրանան կը զովան  
Անոնց որ մի՛ զուցէ իրենց վասորկած  
Պատին ու փառը շուպշունի իրենցնէն,  
Փառքի համար պատրաստ են առաջ կեանցերնին:  
Յաշուզաթիւնն ասոնց հոգի կը քըչէ,  
Կըրնան ասոն՝ զի կը կարծեն մէ կըրնան:  
Եւ անէնի ասոնց զուցէ հաւատար  
Պարզէ իրենց հաւատուրած ցուուկներով,  
Իթի Ալուսէնթ երկու ձետուն մունուն վրայ  
Տրածելով՝ խոնդզուածներ ջրէնուր  
Աստուածներուն և անոնց պկան չըրինէր.  
«Ո՞գ աստուածներ, իշխան և պիտ ծովիրուն,  
Ուր կը վազեմ արդ, ևս ուրախ և զըւարթ  
Պիտի զում այս ափերուն վրայ ճնէ  
Բացիններուն ասին զուարակ մը ճերմակ  
Ու կատարի ուիսու, ու վաթէմ ազաղապու՛կ  
Ալեւիններուն մէջ փորուին, և հնում  
Դուրիսկան և ինին զինին անապակի:  
Բուտէ, և խոր կուակներուն անդունդէն  
Լուսեցին իր աղաչնուրին Անրգեսներն  
Ու Փորկեաններն իրենց պարովի համերամ,  
Պանզէկ կոյսն, և Պորտանուն Հայրն ինքնին  
Իր մէճ ճեռով մըզեց ըըչցի թըուզուն նաևն,  
Ալաղնազոյ առ ցան հուսուն ու թան ննեն  
Փեխեսմէիչ սըրացաւ զէպ ի շամաց  
Եւ խորազոց հաւաշնզիսոր մըտաւ:;  
Ալուսէն ամէն ոյ մըրցանակն աննելով  
Երր կը հըրմուէր պարգեւներուն վըրայ ճոխ  
Ու կը ճնեղի արտախուրած ծիրանի  
Փապաւէնով իր բունցն, անզին ինչդ Անրգեսոն:  
Անդպոյն պարեսէն բիւր ճիզերով  
Հագիւ պըրծմծ՝ թիրէն շամաց կըրած:  
Միւայն կարուզ աղըտում առաջ կը մըզէր  
Անփառունակ ու ծաղրալից լաստափայտն:  
Ինչպէս յաճախ ճամրուն մէջտիզն երր անցնի

Պղծնեէ անին օժին վրայէն առ ի շեր,  
Կամ թէ անցորդ մը քարի ծանր հարուստով  
Զարնէ թողու զայն կիսանես ու կոչկոճ,  
Զոր ամ փարիջլ ուղելով ծիզ կը թափէ  
Կազմիւու իր մարմնով երկայն ապարանիր,  
Սարսփելի մէջքէն վեր՝ աչըս ճրափառ,  
Ու կը շըցէ վիզն ուղղաբերը տրնկելով.  
Վիրաւոր մասը կաղ ի կաղ կը սոզայ  
Ընդհաւելով մանեակներոն գումարտակն  
Ու վէս ի վէս, որորսապայոյ զալարներն  
Այսան զանդագ կը յառաջէր լաստափայուն  
Իր թիերու թեկորներով, ան ուկայի  
Պարզեցի իր առազառունու հոյին,  
Դաւահանդիսու կը մըտնէ լի՛ առազառաւ,  
Ենաս զու մեացած նաւին փրկեսէցն  
Եւ նաւազն ողջամբ զարձէն՝ մըրցանակն  
Որ խոսացաւ կը պարզեէ Անդեստին.  
Կու տայ զափին մ'անոր՝ հըմուս Պալլասի  
Արուսաներուն՝ որ կը կոչուէր Փուոյտ,  
Երեսուէի, զոյց մանէկը կախուած ծիծերէն.

Թարգմ. Հ. Ա. Պատինեան

Հերթուրուր Գիւրե

## Հ Ա Խ Ս Ա Մ Վ Ա Ն Կ Ե Ր

Թընցոյշ վանկերն պուրակին մէջ կը ճիւծին,  
Եռագներու խօս թըմբերով զինով.  
Խոնկի ծածանից մ' հոն կը թէէ և մոնկ  
Կը քընանան արձագանդներն այզածին.

Հովիւ աղմիկն ալ կը նիրնէ հետ որնցին.  
Եւ մայիսները զառներուն կ'անչեախն  
Մ'որ թովի ի վեր՝ որ կը զըսուէ իրը յետին  
Պարտը մայրէնի՝ իր ձագուկները փափէին:

Եւ այդ պահուն և իմ մասներու թոյլ թոյլ  
Աւ չեն ընչեր բնարիս սէրերն և կամ հեծ,  
Ու կ'աղոթեմ ընտ հաւատով մը անդոււ.

Աշաբան

1907 Փետր. 26. Ա. Վ.

## Ա Ա Խ Տ Յ Ե Ր Ե Ր

### Ե լ լ է ր կ ն

Զաւառաւ իւր մէկ սիրկէին  
Բաղցն օր մ'եկաւ իմաստութեան  
Բաւաւ. «ըեզ տամ զանձերս ամէն  
Մտերմուշիս եղիր միայն»»

«Ենորէցներով էն ճոխ, էն պիրճ  
Զարզարեցի զայն մօր մը պէս,  
Դիս ունենալ կ'ուզէ անվերջ  
Ու կ'ըսէ ինձ. Ալուս մըն հու»»

«Եկու քոյրիկ մտերմանանց.  
Ալորիդ քըա լունջիս յար,  
Կը հեղում զիրէդ շնորէներ թանի.  
Հոս յաւ է ինձ և բեզ համար»»

Իմաստութիւնն դէմքն ի ժակիս  
Բաւաւ, քրտինքն սրբէլ ետք.  
«Աը սպաննէ զինք, տէն, սիրէլից,  
Երթ չաշուուէ, քեզ չ'ունիմ պէտք»»

Թարգմ. Գր. Գ. Պ. Արթուրեան

Երրուսաղէմ

### Ա Ա Խ Տ Յ Ե Ր Ե Ր

Ալէն, ալէն ծովուն կապոյտը փշշի  
Երազներու պէս խարուսիի առտըւան,  
Եւ ափունցները հեռաւոր կ'երեւան  
Համայն ճերմակ՝ սարսուսներով փըրփուրի:

Իրուն հըսկայ լանջէն ճընած հուսաչներ  
Գաղանիցն ունին՝ զագանիցը սև անդունիին,  
Ալդ ալիքներն Երկնի խորըին կը ձըսարն  
Անոր հուրըին՝ ուր իրենց կիրըց մեսներ.

Վէրի կապոյտն ազօմըն ունի և Աստուած,  
Վարը զըսուիս մ'իր կիրընովին է նետուած  
Որ նախանձի կոյր զայրոյթով կը ճիւծի.

Պիտի ճայթին այսպէս յաւէտ այդ ալիք  
Անչանին մեռն իրըն չընչին խաղալիկ,  
Եւ անսոն հետ մարդուն արբաւնին աւ լացի.

Աշաբան

1907 Փետ. ի 16. Ալիք. Վ.